

այլ ասոր միայն աշխատի որ ինքը իւր տեղը  
կենալով այնպէս շարժի որ իրեն վիճակովը  
երջանկանայ . գուցէ անով ուրիշներուն ալ

երջանկութեանը պատճառ դառնայ :  
Այս մեր ըսածներուն հաստատութիւն է  
ահա նաեւ Քոիլովին առաջիկայ առակը :

## Ա. Ռ Ա. Կ.

## Ա. Ռ Ա. Կ.

Հովուին մէկը առուակին քովը նըստած  
Տըրտում տըխուր երգով կընէր ողբ ու լաց .  
Իեղձը գառնուկ մ' ունէր փոքրիկ՝ շատ սիրուն,  
Որ զօհ եղած էր նոր գետին ջըրերուն:  
Առուակը՝ հովուին ձայնէն գութ շարժեցաւ,  
Բարկացաւ այն գետին դէմ, այսպէս ըստւ,  
«Ով անդութ գետ, ինչ անկուշտ ես .

Թող քու յատակդ ալ իմին պէս  
Մաքուր յըստակ պայծառ ըլլար  
Ի՞նչ կըլլար .

Թող ամէնքն ալ տեսնէին  
Որ քու ցեխոտ յատակըդ  
Ինչեր թաղուած կըգըտուին,  
Ինչեր կորած են գոգըդ .  
Ես քու տեղըդ ըլլայի,

Հաւտա ամօթուս գետին կանցնէի :

Մեղք որ բաղդը ինծի այդքան ջուր չէ տըւեր .

Թէ չէ՝ նրբան ես լաւութիւն չէի ըներ .

Ինձմէ հաւու մը փետուրին ալ մէկ վընաս չէր հասներ ,

Եւ ջուրս այնպէս ըզգուշութեամբ, հանդարտութեամբ կըվազէր

Թէ խեղճ տընակին պատերուն քովէն

Եւ թէ ամէն մէկ ցած թուփին տակէն ,

Որ ափունքն ինծի միշտ օրհնենք տային ,

Զորերն ու գաշտեր ինծուով ցընծային .

Իսկ ես անսնցմէ ոչ թէ ծառ ծաղիկ ,

Այլ չըխըլէի եւ ոչ տերեւիկ :

Մէկ խօսքով, բոլոր ճամբաս ալէկութիւն ընելով

Մէկու մը մէկ փորձանք մը եւ կամ վընաս չընելով ,

Իմ ջըրերը՝ մինչեւ ծովը հասնէին .

Արծրթի պէս յըստակ մաքուր կըլլային » :

Առուակին ըսածն այս էր ,

Միտքն ալ իրաւ այսպէս էր .

Բայց ինչ եղաւ . —

Վըրան շաբաթ մը չանցաւ ,

Քովի լեռը մութ ամպով մը ծածկըւեցաւ .

Տեղատարափ մը կոխեց , մեր առուակը գետ գարձաւ .

Բայց ափսանս , մւր մընաց այն առուակին հեղութիւնը ,

Ո՞ւր գընաց նորա յըստակ արծաթափայլ մաքրութիւնը .

Կըգոռար , կըմըռնչէր , մեծ փըրփուրներ կըթաւալէր ,

Կըքըշէր ու կըտանէր բազմագարեան խոշոր ծառեր ,

Եւ անոնց կոտըրտելուն ճարճատմունքն ու շառաչներ

Մինչեւ հեռաւոր տեղուանք կըլըսուէր .

Եւ նոյն իսկ այն հովիւը՝ ում համար առուակը նոր

Այնքան ճոխ քարոզներով եղեր էր բողոքաւոր ,

Իւր բոլոր ոչխարներովն առուակին մէջ խըզդըւեցաւ ,

Իսկ նորա խեղճ տընակին հետքը անգամ կորսըւեցաւ :

Ասօր նըման առուակներ որքան ունիմք մեք , գիտես .

Ի՞նչպէս հանդարա կերեւան , հեզ ու խոնարհ՝ եղի պէս .

Բայց հարցուր թէ ինչէն է . —

Ջըրերնին քիչ է՝ ան է :

ՔՈՒԼՈՎ.

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԼԱԱՐԱՆ ԿԵՆՅԱՂՈԳՈՒՏ ԳԻՏԵԼԵԱՅ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԱՇԱՇՈՒԵԶ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ.

Գ. Ա. Ս. Կ.

Ցեսուայ վախճանելէն ետեւ 350 տարիի չափ ժամանակ Խորայելացիք առանց թագաւորի եւ առանց որդւոց որդի իշխանութիւն բանեցընող մեծաւորի կվարուէին : Ժամանակ ժամանակ Աստուած նոցա մէջէն կտրին , ուժով , ու սրտով եւ իաւատքով զօրաւոր մարդ մը կիանէր . այն մարդիկը Դատաւոր կըսուէին , եւ իրենց գլխաւոր ու ծանր պաշտօնն էր ժողովրդեան դատաստանները կտրել , պէտք եղած ատենն ալ այլազգեաց դէմ պատերազմի առաջնորդել Խորայելացւոց : Խուրբ գերքը կըսէ թէ «Այն ատենները Խորայելացիք թագաւոր չունէին . ուստի ամէն մարդ սրտին ուղածը կընէր . — Յաւուրսն յայնոսիկ ոչ գոյր թագաւոր յիսրայէլի , եւ այր իւրաքանչիւր զիա-

նոյս առաջի աչաց իւրոց առնէր » : Այսպիսի անիշխանութիւնը ուրիշ ո՞ր եւ իցէ ազգի , մանաւանդ տգէտ ու անկիրթ ազգի համար մեծամեծ խուվութեանց ու խեղճութեանց պատճառ կինի սովորաբար . վասն զի նախանձը , անիրաւութիւնը , բռնութիւնը , աւազակութիւնը պատժուլ կամ սանձող իշխանաւոր մը չգտնուած տեղ՝ հարկաւամէն տեսակ անկարգութեամբ պէտք է լուրի : Բայց Խորայելացիք այս կարգէ դուրս երջանկութիւնն ունէին որ իրենց սեպիական թագաւոր չունենալովը անիշխանութեան մէջ չէին , հապա ուրիշ ամէն ժողովուրդներէ ալ աւելի կանոնաւոր էր իրենց կառավարութիւնը : Նոցա թագաւորը Աստուած էր , Աստուծոյ հրա-